

ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Գէտնաշարժ :

Այն ժամանակ հանդիպած է գետնաշարժին սոսկալի պատահարը . բայց քանի որ ծաղկած չէին բնական ուսմունքները, կրկարծուէր թէ գետնաշարժը նշան մըն է միշտ աստուածային բարկութե, կամ թէ պատերազմի, սովու և ուրիշ ձախող դիպուածներու . բայց մարդիկ որչափ որ առաջ գացին ուսմունքներու մէջ, գետնաշարժին ալ բնական պատճառները իմացան :

Փորձով ստուգուած բան է որ հրաբուխի մօտ տեղուանք շատ գետնաշարժ կըլայ, ինչպէս Խալիա, Խլանտա, Վանարեան ու Լնդիլեան կղզիները, Փերու, և այլն : Ինչ որ հրաբուխին բռնկած կեդրոնը գետնին խիստ խորունկը չըլայ, շարժումը հազիւ 15 մղոն տեղ կիմացուի . իսկ թէ որ շատ խորունկը ըլլայ, ահաւոր կերպով կըցընցէ, ու մեծ կործանմունքներ կըպատճառէ, շարժումն ալ շատ հեռու տեղուանք ըզգալի կըլայ :

Կրեթէ ամէն գետնաշարժէ առաջ օրերով գետնին տակը դղրդում ու ահռելի ձայներ կըլըսուին . ասիկայ դադրելուն պէս մէկէն շարժը կըսկըսի : Ետ անգամ ալ շարժը չի դադրիր, ինչուան որ կամ նոր հրաբուխ բացուի, կամ լեռները պատրուտին և կամ գետինը ձեղքըւտուի . որով կիմացուի որ շարժը հրաբուխէն կամ գետնին տակի կազերուն բռնկելէն առաջ կուգայ :

Հիմակուան բնադէտներէն ոմանք մտածեցին թէ գետնաշարժը միայն հրաբուխէ չէ, հապա կրնայ երկրորդաբար առաջ գալնաւ երկու հակառակ ելեքտրականութի, որ գետնին տակը հողի կարգերուն մէջ առանձին կենալով՝ ատեն կուգայ որ յանկարծ իրարու հետ կըհաղորդուին, ու սաւ


տիկ ցնցում կըպատճառեն : Այսոր համար նաև մտածեցին որ երկրէ երկայն թելեր թաղեն գետնին խորը, ու ծայրերը միայն դուրս թողուն . անով իբր թէ գետնին ելեքտրակա նը օդին հետ կըհաղորդուի, ու գետնաշարժ չիհանդըպիր : Բայց աս կարծիքը անհիմն կերեւայ . վասն զի չիկրնար ըլլալ որ ելեքտրականութիւնը անհաղորդ կենայ հողի կարգերուն մէջ, և այնպիսի ցընցում պատճառէ որ հինգ վեց հարիւր գեղեր ու քաղաքներ կործանէ հարիւրաւոր մղոն ընդարձակութեան մէջ : Այնմալ, փորձուած է որ մեծամեծ գետնաշարժները մէկ երկու անգամ աղէկ մը ցնցելէն ետքը՝ երրորդ ու չորրորդ անգամուն խիստ ահաւոր կերպով կըցընցեն ու մեծամեծ կործանմունքներ կընեն . ընդ հակառակն, ելեքտրականութի առաջ եկած ցընցումը առջի անգամ ուժով կըլլայ, երկրորդ անգամին խիստ տկար : Աւստի որովհետև առջի պատճառով բաւական աղէկ կըմեկնուին գետնաշարժին ամէն երեւոյթները, աս երկրորդ կարծիքը հիմակուհիմա ընդունելի չեղաւ . բայց գուցէ շատ ուժիղ փորձերէն ու յայտնի ապացոյցներէն ետքը կարենայ հաւանականութիւն մը ունենալ :

Աւրոպայի ու Ամերիկայի գետնաշարժներուն մէջ յիշատակիարժանաւոր են մէյմը 1538 ին պատահածը Խալիա, որ երկու տարիի չափ գետնին տակը ձայներ լսուելէն ետքը շարժ մը եղաւ, Փուլցոլային քովերը յանկարծ գետինը բացուեցաւ, ու վեց օր միակերպ շաղախ ու մոխիր հանեց : Արկորդ 1746ին Ամերիկային իմա քաղաքը բոլորովին կործանեց, ու չորս նոր հրաբուխներ բացուելով հազիւ դադրեցաւ : Արորդ 1759ին Մեքսիկոյի մէջ քանի մը օր գետնին տակէն սոսկալի ձայներ լսուեցաւ, ետև շարժ, ետքն ալ գետինը քանի մը տեղէն պատրուտելով կրակ, ծուխ, քար ու շաղախ հանեց :

Վմանապէս 1755ին ահաւոր շարժե-
րէ կործանեցան Սեւինա և Վիս-
պոնա քաղաքները իրենց քովը գեղե-
րովը: Եւ տարի ալ փետրուարի 8ին
մեծ գետնաշարժ մը եղաւ Վմերիկայի
Կուատալուփփա կղզին, ու Փոէնթա-
փիթը քաղաքը բոլորովին կործանեց,

որ քսան հազար բնակիչ ունէր. ասոնց
մէ հինգ վեց հազարը աւերակներուն
տակը կորսուեցան, իրեք հազարի չափ
վիրաւորեցան, մնացածներն ալ փա-
խան: Վալապրիայի երկրաշարժին
ողբալի պատմութիւնը տես երես 14:

ԲՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ



Մշաբեր այծեամբ:

ՄՈՒԵԿԸ անուանի հոտաւէտ եղ-
մըն է, որ Մշաբեր այծեամբ ըսուած
կենդանիին փորուն տակի պզտի պար-
կէն կելլէ: Եւ կենդանին, որ տաճ-
կերէն Գոս Կիւսի կըսուի, աւելի խոն-
քինի ու խիպէթի երկիրները կը գտ-
նուի: Հոն տեղի բնակիչները անդա-
դար աս կենդանին որսալու ետեւէ

կըլլան որ եղը հանեն ու շատ ըստրկի
ծախեն: Պոչը խիստ կարճ է. մոր-
թին վըայի մազը խիստ կարծր ըլլա-
լովը դիւրաւ կը կոտորտի. բնութեամբ
աւելի գիշերային է, մինակութիւն
կըսիրէ, ու խիստ վախկոտ է. անոր
համար բըռնուելու ըլլայ նէ՛ շատ
չապրիր, կըմեանի: